

**ԴԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ ԵՐԱՇՏԱԿԱՆ
ԴՐՈՒՅԹԻՆԸ**

Եւ սակայն այս տեսակէտին լրջօրէն հակառակողներ կան . պ. Մեյեէ, Քոլէժ տը Թրամսին եւ Լեզուագիտական Բարձր Ուսումնակրթութեանց Վարժարանին ներհուն ֆրոֆէսորը , մեզի դիտել կուտայ թէ բազգատական քերականութեան մեթոաը չի կրնար կիրարկութէ երաժշտական լեզուներուն , ինչպէս որ չկիրարկուեցաւ զիցարանութեան կամ տաղաչափութեան . այս վերջին երկու պարագաներուն մէջ կատարուած փորձերը անյաջող արդիւնք ունեցան իրօք , եւ չէին կրնար ուրիշ արդիւնք ունենալ : Եթէ կայ բազգատական քերականութիւն մը , կը զրէ Ա. Մեյեէ . պատճառն այն է որ ամէն ժողովրդական լեզու փակ սիստեմ մը կը կազմէ , բոլորովին անփափոխ , զոր պէտք է ընդունիլ այնպէս ինչպէս որ է եւ որ ամբողջութեամբ կը փոխանցութիւն այն տղոց որոնք խօսիլ նոր կը սորվին եւ թէ՝ այն ժողովրդներուն որ չելու կը փոխեն . ամէն կամայականութիւն , ամէն աշհատական քմայք վտարուած են անկից . կամ գէթ վտարուած են ձայնագիտութենէն (phonétique) եւ ձեւարանութենէն (morphologie) , եւ առողջ համար է որ բազգատական քերականութիւնը էականապէս կը հիմնուի քերականական զուգագիպութեանց զիտողութեան վրայ . եւ թէ լեզուներու տռամակցութիւնը հաստատուած է կը նկատուի այն ասուն միայն երկ երկու քերականական սիստեմերու հիմնական նոյնութիւնը հաստատուած է՝ այդ լեզուներուն պատմութեան նախորդ մէկ շրջանին մէջ : Դիցարանութեան ու տաղաչափութեան պէտք երաժշտութիւնն ալջիների ացներ հաստատուն կորիզ մը . ո եւ է քմայքի չենթարկուող եւ միանգամայն — այդ է կարեւորը — բոլորովին պատահական : Դիպուածական բան մըն է որ անձնական զերանունները ըլլան — ու , — սի , — տի , (էլլա , էստ , յու) եւ շատ լաւ կարելի է ըմբռանել որ անդնքը ըլլային օրինակի համար — ու , — պի , — դի , կամ թէ — մի երրարդ գէմքի համար զործածուէր եւ — ու ա

ռազին դէմքի . եթէ , ինչպէս սանսըրիթն ու
յունարէնը , երկու լեզուներ — ո՞ւ , — ո՞ւ — ո՞ւ
գործածնն միեւնոյն իմաստով , ատի դիպ-
ուածական չէ եւ տոհմականութիւն կ'ա-
պացուցանէ : Զեմ կարծեր որ երաժշտու-
թիւնը կարենայ իր ո եւ է մէկ մասին
մէջ մարդկային կամքին ներգործութենէն բո-
լորովին զերծ պատահական հանգամանքներու
այսպիսի սիստեմ մը ներկայացնել . ասոր , եւ
ասոր միայն է որ բաղդասական քերականու-
թիւնը կը պարտի իր գոյութիւն ունենալը .
այնպէս ինչպէս գոյութիւն ունի այսօր Մին-
չեւ որ հակառակը որոշապէս չափացուցուի ,
պիսի տարակուսիմ որ ձայնականութիւնն
եւ կշութիւնը ունենան բաւական այլազա-
նութիւն , բաւական հաստատունութիւն՝ այս-
պիսի ապացուցութիւն մը կարելի դարձըն-
լու համար :

Այս առարկութիւնները հմուտ լիզուագէտին դրչին տակ մեծ արժէք մը կը ստանան անով մանաւանդ որ Ա. Մեյեէ ոչ միայն քերականագէտ է, այլ եւ պատուական երաժշտագէտ մը, Բայց այս ապացուցութեան մէջ զոր յիշատակեցինք վերեւ, ակնյայտնի տկարութիւն մը կայ: Մեյեէ իրաւամբ կ'ըսէ թէ « ամէն ժողովրդական լեզու փակ սիստեմ մըն է: » Բայց պէտք էր որ փոխադարձարար ապացուցանէր թէ ամէն « ժողովրդական » երաժշտութիւն փակ սիստեմ մը չէ: Եւ այդ է ահա որ հմտութիրօֆէսօրը չէ ապացուցած եւ իրեւ ընդունուած բան մը նկատած է: Իր սիսալը յառաջ կուգայ անշուշտ գեղարուեստական դործերու երաժշտական հասկացողութիւնը եւ ժողովրդական ներշնչմանց հասկացողութիւնը շփոթած ըլլալէն: Այո՛, արդարեւ, առաջին պարագային մէջ, երաժշտութիւնը չի ներկայացներ եւ չի կրնար ներկայացնել քմայքէ զերծ հաստատուն կորիգ մը, քանի որ քմայքը զեղարուեստական զործին իսկութիւնը կը կազմէ: Բայց ժողովրդական երգին մէջ մենք խորապէս համոզուած ենք որ իրերը տարրեր են: Հոն, փաղ սիստեմ մը կայ, Հոն, կայ այդ ամէն քրիսյքէ զերծ հաստ սառուն կորիգը, որ կարելի կը դարձրնի բաղդատական ու զիտական ու սումնասիրութիւնը: Ի՞նչպէս կ ըլլայ որ հին շրջանի մը մէջ, լատինական, բւզանդական եւ հայկական եկեղեցիներու ժամերգութիւնը ներկայացուցած ըլլայ, բան մը որուն դրեթէ վստահ ենք, շատ չեշտուած, յարածայնական

(diatonique) նկարագրեց մը : Երբանանք գուղակունելով սյդ երեք եկեղեցիներուն երգին կերպաւողական սիստեմը , եւ երեքին ալ մէջ պիտի դտնենք միեւնոյն յարածայնութեան կանխական սիստեմը , Արաբներու Պարոիկներու և Մոնղոլներու երաժշտական քաղաքակրթութեանց քով , որոնց ճշմարիտ է որ հին ձեւը լաւ ծանօթ չէ բայց որոնք այժմ կը մշակեն : Ենչպէս անուշտ ատենով ալ կ'ընեին , կիսածայնութիւնը (chromatisme) և ներդաշնակական (enharmonique) սեօը , Պ. Մեյեէ կ'ուզէ զարգեալ որ երկու լեզուներու որոնց տոհմակցութիւնը պէտք է ապացուցանել՝ հասարակաց եղող հիմնակազմը (substratum) պատահական Ըլլայ : Արդ քրիստոնէական Եկեղեցիներու ֆամիլիական մեղեդիները , բաց ի քանի մը հազուացէալ բացառութիւններէ , այդ եկեղեցիներէն իւրաքանչիւրին յատուկ են : Առաջին գարերուն քրիստոնէութիւն տարածողները իրաւ է թէ կը քանդէին մահամեքձ հեթանոսութեան կոռուքը և կենսունակ ու որոշ խորհրդանշանները բայց քրիստոնէութիւնը զեռ նոր քնդորիկած ծողովուրդներուն թոյլ կուտային պահպանել իրենց աւանդութիւնները , պայմանով որ նոր հաւատոքին հակառակ ընութիւնն մը չունենային : — իրենց յիշուն եւ իրենց երդերը : Յաճախ եկեղեցական բնագիրը կը պատշաճեցնին ժողովրդական խաղերուն . սուտութիւնն է այդ , Արեւմուտքի եւ Արեւելքի արդ այլեւ այլ եկեղեցիներուն ժամերգութեանը մէջ , ունենք ուրեմն թերեւաքանի մը գրաէն մտած մեղեգիներ , բայց անհունապէս աւելի սուտարխութիւնը մը ընկկ և աղդային մեղեցիներու :

Արդ եթէ լատինական, ուռնական եւ հայկական երկիրներու մէջ ինքնարերաբար բրդոցած արդ երգերը՝ յարակցութեան դրսմբ կը կրնեն հաւասարապէս, չե՞նք կրնոր առկից հետեւ ցնել թէ յարակցութիւնը Լատինաց, Տիգանդականը և առաջնորդութ եւ Հայոց երաժշտական մտածելու ձեւին համաձայն է՝ առանց ինչպէս մէկ թիստիտի լսէր ծանրօրին առոր մէջ ցցեզերու ուղեղային ձեւակազմութեան համեմատութեամբ անոնց ունեցած երաժշտական կարողութեանց օրէնքինց մէկ առաջացր աւելանու թարածայնութեան գործածութիւնը ուղ մաղովու ողներուն մէջ բոլորովին պահական է: Սրդ, ասի օրինաւոր նիս թմրէ չէ

յու քրիստոնէական եկեղեցւոյն նախնական երդն իր ամբողջութեանը մէջ, — իր նշանագրութեան, ձայնականութիւններուն ու կշռութեանը մէջ, — մինչեւ ցարդ մեր հետազօտութիւնները պարփակած ենք միմիայն նշանագրութեան վերաբերեալ խնդիրներուն, այդ էր նիւթը լատիներէն լեզուով տոքթորութեան թէզի մը զոր արձանագրած ենք Փարփակ Դպրութեանց Համալսարանը, հետեւեալ տիտղոսով՝ «Ենշտը՝ իբրեւ գերակշիռ տարրը ժամերգութեանց նշանագրութեան, Լատինաց, Յունաց և Հայոց մէջ»:

Կ'ըսենք թէ այս զլխաւոր նիւթին վրայ երկրորդականորէն պատուածառուող հարցերը բազմաթիւ ու կնճռոտ են, Արդարեւ, երաժշտական յիշատակարաններու ուսումնապիրութիւնը անբաւականէ խնդիրը լուծելու համար, Պէտք է զիմնէ պատմութեան տուած տեղեկութիւններուն/Ստիպուած ենք ոչ միայն մենք մեզի հարցնել թէ բիւզանդական նախնական նշանագրութիւնը Հոռոմէն՝ եկած է կամ թէ ընդհակառակն արեւմտեան չնէօմական (պետական) նշանագրութիւնները են որ Յոյներէն փոխ առնուած են՝ բայց հայկական ժամերգութեան պատկանող խնդիրներու մէջ, գծուարութիւնները շատ աւելի մեծ են: Հայկական երգեցողութեան առնենէն հին ձեռագիրները կը ներկայացնեն նշանագրութիւն մը որուն գրամեւական սիստեմը անվիճելի կերպով հաստատուած է, ինչպէս լատինական անէօմերը կամ բիւզանդական էքֆոննեթիկական գրութիւնները, չեշտերու բաղկացութեանց վրայ, Արդ, հայերէն լեզուն շեշտչունի. կամ, աւելի ճիշգ, մէկ շեշտ մ'ունի միայն որ անփոխօրէն վերջին վանկին վրայ կ'ինայ, պէտք է սւրենի որ հայկական նշանագրութիւնը օտարամուտ բան մ'ըլլայ(1), քանի որ ազգային լեզուն անոր չէր մատակարարեր գրամեւական տարրերը, Արդ, որո՞նք են այն եկեղեցական ազգեցութիւնները որ հայ եկեղեցւոյն մէջ թափանցելով, անոր բիրած են իր երաժշտական նըշանագրութիւնը. Հարաւէն կուզան անոնք թէ Հիւսիսէն, Ասորիքի թէ Բիւզանդիոյ քը-

թիւնեաներէն Պատմութիւնը համը է, կամ աւելի ճիշգը՝ մեզ յաճախ սխալ ճամբաներու կ'առաջնորդէ այն հեքեաթներովը զոր կը պարունակէ եւ որոնցմէ զեռ քննադատութիւնը զայն բոլորովին չէ մերկացուցած, Հայաստանի մէջ քրիստոնէութեան մուտքը Եկեղեցւոյ պատմութեան մութ գլուխներէն մէկն է, բայց որուն վրոյ մեզի համար անկրածիչ պիտի ըլլայ վերագառնալ՝ մեր թէզը ճշգելու համար:

Կ'ըսենք վերջապէս թէ Արեւելեան երաժշտութեան հարցերու մէջ, շատ փափուկ մեթու մը կայ հետևելու, որուն եթէ մարդ անուշադիր ըլլայ՝ ամենին այլանդակ սխալ մունքները կրնան յառաջ դալ, Մշտական կասկածութիւնն մը քննադատութեան առաջին կանոնն է, Այսպէս պէտք է իբրեւ հին երգեցողութեան մաս կազմող տարր ընդունիլ ամէն երգ զոր կը լսենք յունական եկեղեցւոյն մէջ, Ապահովապէս ոչ, Նմանապէս, պէտք է որ կարծենք թէ ամէն հին կամ նոր եղանակ զոր պիտի գտնենք այդ եկեղեցիներէն իւրաքանչիւրին մէջ, անպատճառ հայկական, ասորական կոմ յունական ծագումուննայ, Դարձեալ ո՛չ:

Հնութեան խնդիրոյն վրայ, արեւելեան եկեղեցական երգերու քննադատութիւնը մեզի կը թուի ոչ միայն գգուամբին, այլ եւ անկարելի, Մենք զանոնք կը հանջնանք առանցութեան շնորհիւ միայն, եւ մեր ուսումնասիրութիւններու մէջ պէտք է հաշուի դնենք այն ամէն տեսակ այլայլումները զոր փոխանցման այլպիսի միջոց մը հարկաւորաբար կը բերէ իրեն հետ, Լատինական երգեցողութիւններն զատ, ձեռագիրներու հին նշանագրութիւնները ոչ մէկ կերպով չեն օգնեն մեզի բնագիրն ստուգելու համար, եւ ստիպուած ենք անոնց կարեւութիւն չափու, Մէկ խօսքով ընդհանրապէս անկարելի է մեզի համար զիտականորէն հաստատել թէ այստեղ եղանակը հին է կամ հին չէ:

ՓԻԷՐ ՕԳԻՒ

(1) Զմուններ սս վերապահում ընել, անշուշտ, թէ հայկական հին նօթագրութեան մէջ կան տեւողութեան նշաններ որոնք Հայոց յատուկ են եւ որոնք շեշտերէն ոշինչ փոխ չեն առներ:

